

Մ Ի Ռ Ն, Հ Ա Յ Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Ե. ՏԱՐԻ—ՆՈՐ ՇՐՋԱՆ

1931—ՅՈՒՆԻՍ

ԹԻԻ 7

ԱՄԵՆ. Տ. ԹՈՐԳՈՍ ՍՐԲ. ԱՐՔԵՊՍ. ԳՈՒՇԱԿԵԱՆ

ԸՆՏՐԵԱԼ-ՊԱՏՐԻԱՐԳ ԵՐՈՒՍԱԳԵՄԻ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԱՐՈՌԻՆ

(Կենսագրական)

Տ. ԹՈՐԳՈՍ ԱՐՔԵՊՍ. ծնած է 1874 սեպտ. 14-ին (հ. տ.) Նիկոմիդիոյ վիճակին Պարտիզակ զիւղը (Կ. Պոլսէն 8 ժամ հեռի), և մկրտուելով տեղւոյն Ս. Յակոբ Եկեղեցին՝ կոչուած է Մկրտիչ: Ծնողքը եղած են Խաչերես և Մարիամ, երկուքն ալ հանդուցեալ այժմ, որոնց եօթը զաւակներուն հինգերորդն է եղած:

Հինգ տարեկանին սկսած է դպրոց յաճախել զիւղին Ներսէս-Շուշանեան կոչուած ազգ. նախակրթարանին մէջ, որուն ընթացքը աւարտած է 1890-ին: Ամբողջ տասնամէկ տարիներ (1880-1890) այդ դպրոցին տեսչութիւնը և ուսումնապետութիւնը վարած է Երուսաղէմի Հոգելոյս Պատրիարքը Գուրեան Սրբազան, Թորգոմ Սրբազանի առաջին ուսուցիչը, որուն յետոյ պիտի աշակերտէր նաև Արմաշի մէջ:

1890 հոկտ. 15-ին իբր աշակերտ կ'ընդունուի Արմաշու Գպրեվանքին ուսումնարանը, որուն վերատեսուչն էր Մաղաքիա Եպս. Օրմանեան, և նոր փոխտեսուչ կարգուած էր Նզիշէ Վրդ. Գուրեան:

Գպրեվանուց ուսանողութեան կանոնական վեցամեայ շրջանը կ'աւարտէ յաջողութեամբ, հետզհետէ ստանալով եկեղեցականութեան աստիճանները: Նախապէս (1888 մայիս 17-ին) Պարտիզակի մէջ, վիճակին առաջնորդէն արդէն ընդունած լինելով դպրութեան չորս աստիճանները՝ յետոյ Արմաշու Զարխափան Ս. Աստուածածնի տաճարին մէջ յաջորդաբար կը ստանայ, կիսասարկաւազութեան աստիճան՝ 1893 սեպտ. 23-ին, սարկաւազութեան՝ սեպտ. 26-ին, իսկ երեք տարի ետքը, 1896 սեպտ. 15-ին՝ քահանայութեան աստիճան և աբեղայութեան վեղար, ձեռնադրութեամբ Տ. Մաղաքիա Եպս. Օրմանեանի եւ խարտաւելակութեամբ Տ. Նզիշէ Մ. Վրդ. Գուրեանի, որոնք երկուքն ալ եղած են իր տեղական և բուն ուսուցիչները:

142-88
1620-66

1897 դեկտ. ամսուան մէջ ուսուցիչ կը կարգուի Գպրեվանքի Ուսումնարանին մէջ հայերէնի և ֆրանսերէնի :

Նոյն տարւոյ դեկտ. 21-ին, Կ. Պոլսոյ Կէտիկ Փաշա արուարձանի Ս. Յովհ. Աւետարանիչ Եկեղեցւոյ մէջ վարդապետական մասնաւոր իշխանութեան չորս աստիճանները կը ստանայ Պատրիարք Մաղաքիա Աբբ. Օրմանեանէ, վըրկայականաւ ազգ. ուսմանց, եկեղեցական և կրօնական գիտութեանց և ուսուցչութեան ի նոսին :

1898 օգոստոսին կը կարգուի փոխ-տեսուչ Ուսումնարանի Գպրեվանուց :

1899-ին կ'ընդունի, Օրմանեան Պատրիարքէ, արտօնութիւն մանիշակագոյն փիլոնի : 1902-ին, Արմաշու տաճարին մէջ, Գպրեվանքի վերատեսուչ Դուրեան Եղիշէ Սրբազանէ կը ստանայ վարդապետական իշխանութեան տարածայրագոյն աստիճանները : 1903 մարտ 25-ին, Ամենայն Հայոց Հայրապետ Խրիմեան Հայրիկէ՝ արտօնութիւն վարդապետական ականակուռ լանջախաչի : 1904 հոկտեմբերին կը կարգուի վանահայրական փոխանորդ և վերատեսուչ, և 1906-ին (սեպտ. 6)՝ լիազօր փոխ-վանահայր Արմաշու Գպրեվանուց, յաջորդելով Դուրեան Եղիշէ Սրբազանի, որ ընտրուած էր առաջնորդ Զմիւռնիոյ :

1907 օգոստոսին կ'ընտրուի առաջնորդ Սերաստիոյ, միաձայնութեամբ : 1908 հոկտ. 13-ին, իբրև հոգևորական պատգամաւոր Սերաստիոյ՝ կը մասնակցի Էջմիածնի մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան :

1910 սեպտ. 19-ին Էջմիածնի Մայր Տաճարին մէջ ձեռնադրութիւն կը ստանայ Տ. Մատթէոս Բ. Կթղկա. Իգմիլլեանէ՝ Գանիէլ Յակոբեան, Ստեփան Աղազատեան, Եփրեմ Սուքիասեան, Մկրտիչ Աղաւունի, Կարապետ Մաղլումեան, Բարզէն Կիւլէսէրեան, Զաւէն Տ. Եղիաեան, Սմբատ Սատեթեան, և Խորէն Մուրատրէզեան վարդապետներու հետ : Այս առթիւ էր որ հոկտ. փիլիպոսները կ'այցելէ Անի, ուր եպիսկոպոսական երկրորդ պատարագը կը մատուցանէ Բագրատունեաց ոստանի Մայր Եկեղեցիին մէջ :

1911 յունիսին, Ազգ. Պատրիարքարանի կողմէ կը զրկուի քննիչ Շապին Գարահիսարի վիճակին, ուր կը մնայ երեք ամիսներ, վերակազմելով տեղւոյն ժողովները և կանոնաւորելով առաջնորդարանի զործերը :

1911-ի դեկտ. ին դարձեալ կ'երթայ Էջմիածին, մասնակցելու Ամենայն Հայոց Հայրապետի ընտրութեան :

1913-ին (օգոստ. 28) կը հրաժարի Սերաստիոյ առաջնորդութենէն և կը մեկնի Կ. Պոլիս, ուր իբր հինգ ամիսներ քարոզչութեան պաշտօն կը վարէ Մաքրի Գիւղի Եկեղեցին : Այդ միջոցին զրեթէ միաժամանակ կ'ընտրուի առաջնորդ՝ Եօզրատէ և Տիգրանակերտէ, և յետոյ տեղապահ՝ Վանէ և Եգիպտոսէ :

Պատրիարքարանի հաւանութեամբ կ'ընդունի Եգիպտոսի տեղապահութիւնը, և Գահիրէ կը հասնի 1914 մայիս 1-ին (ն. տ.). իսկ յունիս 28-ին Եգիպտոսի առաջնորդ կ'ընտրուի միաձայնութեամբ Պօղոս Փաշայի փափաքին և յանձնարարութեան համեմատ :

1916 սեպտ. ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Գէորգ Ե. զինք կը կարգէ Պատուիրակ Ամբրիկայի Հայութեան, բայց տակաւին այդ պաշտօնին չձեռնարկած՝ ն. Վեհափառութենէն նուիրակ կը կարգուի Հնդկաստանի, Պիրմանիոյ, Ճավայի, Եթովպիոյ և Սուտանի : Նոյն տարւոյ նոյեմբերին կը մեկնի Հնդկաստան,

և տաննութ ամիսներ հողևոր այցելութեամբ կը շրջի Անգլիական Հնդկաստանի, Պիրմանիոյ, Մալայեան ցամաքակղզիի, ճավայի, Սէլէպէսի, Սումատրայի հայաբնակ քաղաքները, ուր կը կատարէ հանգանակութիւն ի նպաստ ազգին և կը կազմակերպէ Հ. Բ. Բ. Միութեան մասնաճիւղեր:

1918 մարտին, Հնդկաստանէ վերադարձին, Բրիտ. Ձին. Իշխանութեան հրաւերով կ'երթայ Երուսաղէմ, քրիստոնէական հովանաւորութեան ներքև կատարուելիք առաջին գատիլի տօնին ներկայ գտնուելու համար. այդ միջոցին էր որ ոգի ի բռին աշխատած է՝ հակառակ յունաց ջանքերուն՝ իրաց վիճակը ի նոյնութեան պահելու համար Երուսաղէմի սրբատեղեաց ազգ. իրաւանց խնդրոյն մէջ:

1921-ին Երուսաղէմ կ'երթայ իբրև պատգամաւոր Կ. Պոլսոյ Ազգ. Պատրիարքարանի, ներկայ գտնուելու համար Եղիշէ Սրբ. Գուրեանի պատրիարքական զահակալութեան:

1929 օգոստոսին Ամենայն Հայոց Հայրապետէն կը նշանակուի լիազօր ներկայացուցիչ Եւրոպայի հայոց թեմին, և ամբողջ ութ ամիսներ կը շրջի Ֆրանսայի, Անգլիոյ, Պելճիքայի, Չեխոսլովակիոյ, Իտալիոյ, Գերմանիոյ, Աւստրիոյ, Հունգարիոյ, Չեխոսլովակիոյ և Նուրսուլիոյ հայաբնակ քաղաքները. կ'ուսումնասիրէ Եւրոպահայ թեմի կազմակերպութեան գործը և ընդարձակ տեղեկագրով այդ մասին իր տեսութիւնները կը ներկայացնէ Էջմիածին: Այդ միջոցին մասնաւորաբար Լոնդոնի մէջ կը զբաղի Արզաբեան հիմնադրամի բարդ խնդրով և յաջողութեամբն Աստուծոյ կը կարգադրէ գոյն:

1930 ապրիլի վերջերը կը վերադառնայ Եգիպտոս, ուր կը մնար՝ պահելով իր վրայ Հայրապետական պատուիրակի պաշտօնը, երբ 16 յունիսին ընտրուեցաւ Պատրիարք Առաքելական Ս. Աթոռոյն Երուսաղէմի:

*

Թորոզմ Սրբազանի վարչական գործունէութեան մէջ ամէնէն աւելի նշանակելի եւ արդիւնաւոր իրողութիւնները եղած են. ա) Արմաշի մէջ Օրմանեանով սկսած եւ Գուրեանով պայծառացած գործին շարունակումը և այդ հաստատութիւնը ինքնաբաւ մատակարարութեան ճամբուն մէջ դնելու իր ջանքերուն յաջողութիւնը. բ) Սերաստիոյ մէջ, չորս բարեգործական մեծ հաստատութեանց առաջնորդարանի հետ յարաբերութեանց կանոնադրեալ սահմանաւորումը, որ բազում հին վէճերու վերջ գրած է. կրթական գործին պայծառացումը, Սանասարեան Վրժ.ի Սերաստիա փոխադրութեան յաջողութիւնը և այդ առթիւ Ս. Նշան Վանուց նորոգութիւնը, Ս. Նշանի զանձաբանի և զրչազրաց մատենադարանի զիտական ցուցակապրութիւնը, եւ այլն. գ) Եգիպտոսի մէջ Խերեան կտակին իր վերջնական ձեւին վերածումը, Ազէքսանդրիոյ և Գահիրէի մէջ կրթական գործին բարգաւաճանքը, մասնաւորապէս այն տարիներուն՝ երբ կուսակցական ազդեցութիւնը դեռ չէր տիրակալած ազգ. շրջանակէն ներս, Գահիրէի նոր եկեղեցիին եւ Առաջնորդարանին եւ Հելիոպոլսոյ Նուպարեան Վարժարանին, Ազէքսանդրիոյ գերեզմանատան մատրան և քաղաքի եկեղեցւոյ յառաջամասին, ինչպէս նաև Մելքոնեան Մանկապարտէզին և Զակարիկի եկեղեցւոյ շինութեանց առթիւ իր տարած աշխատութիւնները, պատե-

բազմի տարիներուն Պորտ-Սալիդի զաղթակայանին եւ յետոյ ընդհ. հանգանակութեան համար թափած ջանքերը . դ) Հնդկաստանի մէջ, հեռաւոր այդ գաղութին հոգւոյն խորը ազգ. ոգւոյ վերարծարծումը եւ Բարեգործականի ճիւղաւորումը . ե) իսկ վերջին անգամ Եւրոպայի ցրուած հայութեան մէջ Հայ Եկեղեցւոյ սիրոյն արծարծումը և ազգ. ոգիին վերակենցաղումը :

Թորոզոմ Սրբազան զիտէ Հայերէն, Թուրքերէն, Փրանսերէն և Անգլիերէն : Արմաշու Դպրեվանքին մէջ, նախ՝ Գուրեան Սրբ.ի վերատեսչութեան օրով, և յետոյ՝ անոր մեկնելէն վերջ, տասներկու տարի հետզհետէ դասախօսած է հայերէն (գրաբար և աշխարհաբար), Փրանսերէն, զրաղիտութիւն, պատմութիւն զասական զրականութեանց, մեկնութիւն Ս. Գրոց, փիլիսոփայութիւն, պատմ. հայ մատենագրութեան և աստուածաբանութիւն :

Դասախօսական առիթներով, կամ անկախաբար, աշխատասիրած է, բացի բազմաթիւ զրական բանասիրական եւ փիլիսոփայական թարգմանութիւններէ ի Ֆրանսերէնէ, Ղուկասու և Յովհաննու աւետարաններուն և Գործք Առաքելոցի վրայ ներածական մեկնաբանութիւններ : Թարգմանած է Յոնսկրիփի Հոգեբանութիւնը, և Հանրի Մարիոնի Մանկավարժական Հոգեբանութիւնը : Փրոպէսի Հեռովիան, Պուալոյի Արուեստ Բերքողականը, (ա. թրգ) : Սերաստիոյ մէջ զրի առած է բոլոր գիւղերուն ընդհանուր և ընդարձակ վիճակագրութիւնը, և Շապին Գարահիսարի և Անեղիի և Թամգարայի վիճակագրութիւնը : Եզիպտոսի մէջ զրած է Ամուսնական Կանոնագրութեան Նախագիծ մը . իր եզրպտական պաշտօնավարութեան մանրամասնեալ Օրագրութիւնը, Բրիտանական հովանաւորութենէն սկսեալ (1914) մինչեւ Զմիւռնիոյ աղէտքը (1921), որ տեսակ մը կենդանի պատմութիւնն է Եզիպտոսի ազգ. կեանքին : Եզիպտոսի մէջ զրած է նոյնպէս Խրիմեան Հայրիկ ուսումնասիրութիւնը, Աւեսարանի ձամբէն կրօնական երկը, Նարեկի աշխարհաբար թարգմանութիւնը, ներածութեամբ եւ ծանօթութիւններով, և Եզիպտոսի հին եւ արդի Եկեղեցիներուն մասին զրքոյկ մը : Հուսկ՝ նորակերտ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ շինութեան պատմութիւնը : Բացի ասոնցմէ, որոնք տպուած են, ունի հրատարակելի, այսինքն պատրաստ, Գուրեան Եղիէ Արբազանի վրայ ընդարձակ կենսագրական ուսումնասիրութիւն մը, Հնդկահայոց վրայ ընդարձակ զրուածք մը, Յոբայ գրքին աշխարհաբար տալաչափեալ ձևը, և Երուսաղէմի մասին յօդուածաշարք մը :

